

ԳԱՐԻԷԼ ՆԱՀԱՏԱԿԻՆ ԱՌԹԻ

« Հանդէս »ի փետրուար ամսաթուին մէջ հրատարակուած էր Գարբէլ Նահատակի վկայարանութիւնը իբր « Անյայտ վկայ մը »: Պարտք կը համարեմ յայտնել թէ յիշեալ վկան անյայտ չէ եւ անոր վկայարանութիւնը հրատարակուած է երկու անգամ. առաջին՝ մեր « Հայոց Նոր Վկաները » աշխատութեան ժողովրդական հրատարակութեան մէջ եւ երկրորդ՝ նոյնին գիտական հրատարակութեան մէջ՝ էջ 482 — 487: Մեր ունեցած օրինակը ուղղակի բնագիրն է, ինչպէս ցուցուած է էջ 487 ծանօթութեան մէջ եւ Անտոնեան օրինակէն քիչ մ'աւելի ընդարձակ. մերինին մէջ կը յիշուի նահատակին ծնողաց անունը, թէ նա 12 տարի պանդխտեց Եւրոպա եւ վերջապէս վկայարանութեան հեղինակը՝ օրոնք չկան Անտոնեան օրինակին մէջ, Վերջինս մերինէն ընդօրինակուած պիտի ըլլայ թեթեւ համառօտութեամբ:

ՀՐԱՉԵԱՅ ԱՃԱՌԵԱՆ

Նոր-Պայազիտ
15 փետրվ. 1907



ԱՅՈՒԳԱԲԱՆՈՒԹԻԻՆՆԵՐ

1. ԲՈՉ

ի, ի-ա հոլովմամբ ընտիր հայերէն բառ մ'է. հմմտ. ՍԳր. Բազ. Ոսկ. Սփես. որմէ կը ծագին քոզուքիւն Ոսկ. մ. բ. 12. քոզանոց Առակ. իգ. 21. Սիբ. իգ. 23. Եւս. Պատ. գ 17. Ագաթ. Ոսկ. քոզահոմանի Ոսկ. Եւն:

Բառիս հետ նոյն են Վրաց. քոզի « բոզ »; քոզոբա « բոզութիւն »; Թուշ. քոզոբ « բոզութիւն ». չազ. bozo « աղջիկ, կոյս, դուստր »:

bozoba « ազջիկնութիւն, կուսութիւն »; bozomota « սիրուն քաղց-
րիկ ազջիկ »: Որովհետեւ բառին հիմնական նշանակութիւնը « ազջիկ,
դուստր » կը պատկանի լազերէնին, ուստի կը հետեւի թէ հայերէնը
փոխառութիւն է կովկասեաներէն. ինչպէս պոռնիկ յունացմէ՝ նոյն-
պէս եւ բոզ կովկասէն նիւթին հետ Հայաստան մտած ըլլալու է: Թէ
« ազջիկ » նշանակող բառ մը կրնար շուտով « բոզ » իմաստն ստանալ,
հմտ. հայ. աղիճ. եւ աղջիկ, նոյնպէս Ֆրանս. fille « աղջիկ, դուստր »,
որ Փարիզի ժողովրդական լեզուով կը նշանակէ նաեւ « բոզ »:

2. ՃԿՈՅԿ

Ճկոյթ ո կամ ի նորովում: « մատներուն ամէնէն փոքրը » յետին
ժամանակի ձեւ է. հմտ. Ճառքնա., Վրք. Հց.: Հնագոյն եւ ընտիր
ձեւն է ձկոյթ Գ. Թագ. ժբ. 10. կայ նաեւ ծիլիկ մեսն Առաք. Պամ. Կ
Գաւառականներն ունին կրկին ձեւով ծ կամ ւ. ինչպէս՝ Սուչալա ջը-
գուք. Ոգմի ճրկուք, Վան ճրկոք, Տփղիս ճկրճիկ, Գորիս կծե՛յնը, Ղարաբաղ
ծիկ՛յնը կամ կծե՛ղնը. Ձոկերէն ծրայց քիւք:

Բառիս լազերէն ձեւն է ծո՛ւլու ֆի՛թի, որ կը նշանակէ բուն « փոքր
մատ ». կը կազմուի ծո՛ւլու « փոքր » եւ ֆի՛թի « մատ » բառերէն. ծո՛ւ-
լու լազերէն ստվարական ձեւ մըն է, ինչ. ծո՛ւլու բոզո « փոքր ազջիկ »,
ծո՛ւլու դա « փոքրիկ քոյր ». ֆի՛թի կայ նաեւ վրացական ալլ լեզու-
ներու մէջ՝ ինչ. վրաց. քի՛թի « մատ »:

Հայ բառը փոխառեալ է կովկասեանէն. ծո՛ւլու ֆի՛թի անցած է
*ծուլկոյթ, ձկոյթ նախաւոր ձեւերէն, որոնց յիշատակը կը պահեն դեռ
Ղրբ. ձկեյնը եւ Ձոկ. ծրայց քիւք իրենց էջ. չ ձայներով:

Ուրիշ տեղ (Sprachwiss. Abhand. I. 303) ցոյց տուած ենք թէ հայ-
ոյխար եւս կովկասեան ծագում ունի եւ յատկապէս կը կապուի լազերէն
ցխուրի ձեւին հետ, մինչդեռ վրացին աւելի ցխովարի, ցխուարի:

Հայերէնի աւելի կապակցութիւնը լազերէնի քան թէ վրացերէնի
հետ՝ նկատելի հանդամանք մ'է:

3. ՏՋՐՈՒԿ

Փոխառեալ է իրանեան *tuzurûk ձեւէ մը, որ թէեւ կորսուած է,
բայց կենդանի են ասոր ընկերները. հմտ. պրս. zûrûk, zura, zalûk,
zâlû, zalu, քրդ. zelu, zulûl, zerû, zûri. zalûg, աֆղան. zallu, žavara,
պելուճ. zarâq՝ բուրբն ալ « ազրուկ »: Ըստ Bötticher, Arica 67 իրան-
եանէն փոխառեալ են ասնս. jalûkâ, jalukâ, jalikâ հոմանիշները (կաս-
կածելի ըստ Horn, Grdr. § 664): Հաստատապէս պարսկէն փոխառեալ է
թրք. sülûk « ազրուկ », որմէ երկրորդ անգամ փոխառութեամբ ձեւ ա-

ցած են մեր գաւառականներէն՝ Պօլիս սիւլիւզ, Ննախիջեւան եւ Վան սիւլիւկ, Ղարաբաղ սիւլիւկնը ձեւերը Curtius ուղած է պարսիկ ձեւը կցել լատին hirúdd եւ հիւսլ. gil « սզրուկ » ձեւերուն հետ, քայց ասոր հակառակ է Հիւսլ. ZDMG. 38, 424:

ՀՐԱԶԵԱՅ ԱՃԱՌԵԱՆ

23 մարտ 1907

Նոր-Պայազիս



ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹԻՒՆ



Ժամանակէ մ'ի վեր գիտնականներ աշխուրջ գննութիւններով կզբաղին Բիւզանդական ճարտարապետութեան ոճով: Ոճ մը սակայն, որ հակառակ իր սեպհական անուան՝ ինքնուրոյն եւ բնածին ծագում մը ունեցած չըլլալուն, հարկ եղած է գիտնականներու բոյս բերել այն յարակից ճարտարապետական ազդակները՝ որոնցմով Բիւզանդականը շինած է իր անուըր Գեղարուեստի պատմութեան մէջ:

Ինչպէս սոյն ճարտարապետութիւնը, նոյնպէս հւ իրեն պատմութիւնը 10 դարերէ աւելի հնութիւն մը կրած ըլլալով, կարծուածին չափ գիւրին չէ եղած պարզել այն գաղտնիքները, որոնց մէջ թաղուած են եղել ազգերու ժամանակագրական պատմութիւնները:

Ծնորհիւ պեղումներու եւ հետազօտութիւններու, այդ գաղտնիքները շարունակաբար պարզուելով, նուիրած են հայ անուռին այնպիսի թանկագին նկարագիր մը, որու էջերը պատուաւոր տեղ մը գրաւած են այսօր ազգերու գեղարուեստական պատմութեան մէջ:

Բիւզանդիոնի Այա Սօֆիա շէնքին առջեւ հետազօտող գիտնականները՝ պահ մը կանգ առած են նաեւ Անիի Թաւրակ՝ եկեղեցիներուն առջեւ, եւ այդ փուլ եկած ճարտարապետական կմախքներուն վրայ իսկ հիացած, ու Բիւզանդական եւ Հայկական ոճերու մէջ եղած նմանութեանց վրայ զարմացած՝ կարծիք յայտնած են թէ մին միւսին փոխանցումն է (style de transition): Կը մնար ուրեմն որոշել թէ ո՞րն էր նախատիպը: